

ԿՐՈՆԱԿԱՆ

(ձաշու առաքելական ընթերցումներու առթիւ
կիրակնօցեայ խոկումներ)

Ա.

ԻՆՔՆԱՔՆՆՈՒԹԻՒՆ

(Գ. ԿԵՐ. ԶԱՅԵ ԽԱՅԱՎԵՐԱՅԻՆ)

(Բ. Կանք. 5-13)

Իր բախտին թողուած անդեկ՝ աննըսպատակ բարեպաշտութիւնը յաճախ ամէնէն գտանդաւոր վիճակն է հոգիին համար. վասնզի, կա՛մ քարացած ձեականութեանց մէջ կը թմրեցնէ սիրու, և կա՛մ տարտամութեանց վրայ կը ցիրուցանէ զգացումներուն թափը:

Գործի աշխարհին մէջ երբ մարդ լըրչօրէն և պարբերաբար քննութեան չ'ենթարկեր իր հաշխաները, ուշ կամ կանուխն սնանկութիւնը օր մը յանկարծ կ'զգեանէ զինքը:

Այսպէս է նաև հոգեոր կեանքին մէջ. — Անձին հանդէպ զործադրուած անաչոռութիւնն է միայն օր ուշ ատեն կրնայ փրկել զմեզ ինքնախարէութենէն, և անոր տիսուր հետեանքներէն:

Արդ, բարեպաշտութեան հիմը կամ հաւատքին արմատը — աշխարհիկ պատկերով՝ զրամագլուխը — Քրիստոսի կենդանի զաղափարն է միայն. Արագէզի իրապէս քրիստոնեայ ըլլաս՝ պէտք է օր Քրիստոս ստուգապէս ապրի մէջզ. պէտք է օր անոր խորհուրդը ըլլայ հոգեկան լոյսերուդ և բարոյական զօրութիւններուդ միակ վտառանը:

Աղքատասիրութիւն՝ բարեփրութիւն՝ գթասիրութիւն, արգաբութեան տենչը՝ ազգատութեան հրայրքը՝ ձևաբառութեան իդածը, բոլոր առաքինութիւնները, առանձնապէս և միասնաբար, ոչինչ կ'արժեն, այսինքն չեն կրնար պտղաբերել ո՛չ մէկ տեսկան արդիւնք, ու սէրը ինքնին՝ ամէնէն ոճրագործ յիմարութիւնը կը դառնայ, եթէ իրենց ներշնչումը չեն ստանար Քրիստոսի գաղափարականէն:

Քրիստոնէին պարտքն է քննել երբեմն երբեմն իր հոգին՝ ինքնինքը, փորձաբերել իր խոհնմտանքը, ստուգելու համար թէ

Քրիստոս իրօք կ'ապրի՞ զիս իր մէջ, հասկընալու համար թէ մերթ ընդ մերթ իր ներքին կեանքին մէջ երկեան եկած բարի ձկառումները արդիւնքն են մակերեսային և հարեանցիկ բերումներու թէ խոր և ինքնեկ ազգումներու, որոնք մաքուր և կենցանի ազրիւրէ մը միայն կընան բդիխիլ:

Առ լուագոյն է որ մարդ ինքնին կատարէ ինքնաքննութեան այդ զործը, հանգուրժելով ամէնէն զառն փորձարկութեանց տաճանքին, որոնք աւելի փրկարար կրնան ըլլալ իրեն համար քան հեղինակաւոր ազգեցութեանց՝ այսինքն իշխանութիւնը մը կամ օրէնքին ներգործութիւնը:

Երբ Քրիստոսի զաղափարը մարդոց հոգւոյն մէջ յայտնուելով՝ ասառւածօրէն կը բազմի հոն, ա՛յն ատեն միայն սիրտերը կը լսեն խաղաղութեան երզը. ա՛յն ատեն միայն թշնամութիւնը կը հեռանայ ընկերոյն չըշանակներէն. ու եկեղեցին, այսինքն հաւատացեալներու եղբայրութիւնը, սուրբ ողջունի համբոյրին յօդովը, կ'ամրապնդուի ինքն իր մէջ. վասնզի Աէրը կը թադաւորէ այլ ևս, ամէնուն մէջ սփուրդով իր կենցանաբար զօրութիւնը:

Բ

ՈՂՋՄՏՈՒԹԻՒՆ՝ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ՄԷՋ

(Գ. ԿԵՐ. ԶԱՅԵ ԽԱՅԱՎԵՐԱՅԻՆ)

(Քաղ. Բ. 1-10)

Երկրորդական խոնդիրներու մասին կարծիքի տարբերութիւնը չի կրնար խանգարել միեւնոյն զործին նուիրուած հոգիներուն համերաշխութիւնը, երբ անոնք համաձայն են էականին՝ այսինքն բուն սկզբունքին չուլչը:

Իր համոզումն անկեղծութիւնը ունեցող մարդը պէտք չէ քաշուի հրապարակաւ պարզելէ իր զաղափարները և անոնց իրականացումն համար ըրած աշխատանքը. ուրիշ խօսքով՝ պէտք չէ իրուժք քննագատութենէն, որմէ անպատճառ լոյս միայն կրնայ ծագիլ իր անցեալ և ապագայ զործունէութեան համար հաւատապէս:

Սառյգ է . ո՞չ մէկ ատեն ու ո՞չ մէկ տեղ հարթ և զիւր չէ եղած կեսնքը . բատ-
զտոնքը անձնական նկատումներուն խո-
զովակով յահախ իր մաղձն է որ կը թա-
փէ ամէնէն մաքուր ջանքերուն հալցին
մէջ : — Բաջ զործին առաջին պարտակա-
թիւնն է պաղարիւնով և բարձրէն , այսինքն
աղջուական ներողամտութեամբ դիտել
առաւտ եղբայրներու այդ ակամոյ և եր-
բան նոյն իսկ կամաւոր սպրզումները ,
անխախտ հաւատքով թէ չկայ ճշմարտու-
թէնէն աւելի գերազօր ոյժ մը , ոյ ուն ուշ
կամ կանուխ պիտի հնազանդին ամէնքը :

Անոր երկրորդ պարտականութիւնն է
աննկատ վերաբերմունք մ'ունենալ միշտ
անօնց հանգէտ , որոնց վրայ կ'անձնու-
ւորուի օրէնքին իշխանութիւնը : թէ ի՞նչ-
պիսի անձեր են կամ եղած են այդ իշ-
խանութիւնը ներկայացնողները , ամէնէն
կարեոր հարցը պէտք չէ նկատուի ասի-
կա . էականը այն է որ ընդունուի օրէն-
քը և անոր զործադիր հեղինակութիւնը :

Հնազանդութիւնը , զոր կը պահանջէ
իշխանութիւնը , կուզգուի օրէնքի զաղա-
փարին , ու անոնք որ կը յարգեն օրէնքը ,
անմիջապէս յիսոյ յարգած կ'ըլլան նաև
ինքոյնքնին :

Երբ մթնոլորտը անդամ մը լիցուած է
այսպիսի բարի և քողցը տրամադրու-
թիւններով , այսինքն երբ ողջմութենէ
միայն կ'առաջնորդուին բոլոր կոզմերն ալ ,
փոխադարձ հասկցողութեան գետինը յոր-
դարուած է այլ հս : Կարծիքի տարբերու-
թիւնները , եթէ տակուին կը մնան իսկ ,
առառաւելն միջոցներու զանազանութիւն
միայն կրնան յառաջ բերել , ու սիրտերը ,
սիրով լուսուորուած , թէն տարբեր ճամ-
քաներէ , բայց աւելի սեր կերպով , կ'ուզ-
գուին նոյն նպատակին :

Ֆ

ԲՈՒՆ ԲԱՐԻՆ

(Յ. ԱԿԲ. ԶԵԿԻ ԽԱՌԱՎ. ԵՐԱՅԻՒԹԻՒՆ)

(Գաղ. Դ. 3-18)

Քրիստոնէութիւնը , իբրև կրօնք , հիմ-
նուած է հոգուոյ և ճշմարտութեան պաշ-
տամունքին վրայ . այս պատճառաւ , ա-
նոր բարոյականը հոգեոր սկզբունքներէ

միայն պէտք է առնու իր մնանզը :

Աշխարհի նիւթական բմբոնումներէն
և կենցաղական պայմաններու հարկագր-
րանքն ծնած ձեւերը , որոնք՝ իբրև ծէս՝
այս կամ այն կերպով մուտ զործած են Ա-
ւետարանի կրօնքին մէջ ալ , պէտք է ըս-
կել որ չստանան առաւելազանց կարեռ-
րութեան զիրք . այլ մնան այնպիսի առ-
տիճանի մը վրայ , որքան հարկաւոր է որ-
պէսզի կարենան միայն աւելի՛ տպաւորիչ
ընծայել քրիստոնէական կրօնքին խոր-
հուրգը և անոր բարոյականին որբութիւնը :

Առ առաւելն առունեն անոնք և պէտք
չէ որ սպաննեն հոգին :

Հակառակ արգիւնք մը՝ ամբողջական
եղծումը պիտի ըլլար առաքելական զարու-
աւետարանական գործունէութեան :

Անօգուտ չի լինիր թերես զիտել թէ
այդ ծէսերուն մէջ կան մասեր , որոնք ,
տումիկ հին հաւատքի և բարքի վշրանք-
ներ , ընդունուած են և կը պահպանուին
տեսակ մը ազգային նախանձայուղու-
թեամբ . կան նաև , որոնք , բնապաշտա-
կան և նախագոյն կրօնքի վերջամեացու-
թիւններ , իբրև զոյութիւնը յաւերծա-
ցուցած են կարգ մը մարդկային և բնագ-
պական սովորամոլութեանց չնորհիւ միայն :
— Արգա՞ր միայն պիտի ըլլար ընդունիլ
սակայն թէ ո՞չ ազգային և ո՞չ բնական
նկատումները պէտք չէ կարենան տկա-
րացնել և ջնջել մարդուն մէջ ինչ որ յա-
ւետ աւելի ալնիւ և բարձր է հոգիին հա-
մար . ճշմարիս կրօնական և բարոյական
կեանքը :

Ինչպէս մարդու մը համար երանական
բան մը պիտի ըլլար հոգեկան վայելքի մը
փոխարէն զոնէլ իր աչքը , մարմինին ամէնէն
կարեոր մէկ զործարանը նոյնպէս համայնք-
ներուն համար ընկերային բարձր հոգեկի-
ճակի արդիւնք պէտք է համարուի ցեղա-
յին երկրորդական մասնաւորութիւն մը
հանրային և բարոյական առաւելութիւնով
մը փոխարինելու տրամադրութիւնը :

Ազգերը կ'ապրին ոչ թէ մանր զզու-
ցումներու , այլ մնձ սկզբունքներուն ու-
ժագը : — Աւ ծողովուրդի մը ճշմարիս բա-
րարեկամներն անոնք են որ այդ ոգւոզ կը
խօսին իբրև :

Հին կրօնքները , զրեմէ ամէնքն ալ ,
աւելի կամ նոււազ չափով , հիմուած էին

բնութեան տարերացին զօրութեանց պաշտամունքին վրայ . երկիւղն էր անոնց բարոյականին խարիսխը : — Քրիստոնէութիւնը , սէրը ընելով տառնցք Աստուծոյ և մարդու յարարերութեան , յեղալը չի մարդկութեան ճակատագիրը :

Իր գիտակցութեան առջև , մարդը այլև ևս գերի մը կամ չոյայ մը չէ , գերիվերոյ ոյժերու առջեն սոսկումով լիցուած , այլ որոյի մը , որուն մէջ բարձրագոյն և յաւիտեաւկան ժառանգութեան մը իրաւոնքին ընդգացումը կ'աղաղակի :

Այս զգացումը կը զօրահայ սրտին մէջ հոգուոյ և ճշմարտութեան լոյսովը միայն , որ է բուն բարին , ու ինչ որ կը տկարացնէ զայն՝ խաւար է ինքնին , այսինքն չարիք՝ կրօնքին , ու աղէտք՝ բարոյականին համար :

Դ

ԿՈՐՍՈՒԱԾՆԵՐԸ ԵՒ ՓՐԿՈՒԱԾՆԵՐԸ

(ԿԱՌՏ ԽԱՅ. 2)
(Ա. Կարեր. Ա. 18—24)

Բացի բոլոր տեսակէտներէն , որոնց համեմատ կարելի է բազմատեսակ խմբաւորումներու վերածել մարդկը , կայ ուրիշ մը , շատ աւելի կարեւորագոյն մը , որ երկուքի կը տրոհէզ անոնք : — Նշանաձող մըն է կարծես ան , թաշը , որուն հանդէպ ունեցած իրենց վերաբերմունքին համեմատ , մարդոցմէ շատեր անոր մէկ կողմը կը կենան , և ուրիշ շատեր՝ միւս կողմը :

Մէկ կողմը , եթէ կ'ուգէք՝ ձախակողմեան աւազակին կողմն են անոնք որ ետքին կը նային իրեք յիմարութեան խորհրդանշանի մը վրայ . կը ծաղրեն զայն . կը մերժեն անոր տուածը , և կը քամահրեն ուզածը : Կորուսի ճամբան է այնպիսիներուն կենանքը . վասնզի ամէն որ բան մը կ'ոչնչանայ իրենց մաքին ու սրտին մէջ . ու մութը աստիճանաբար կը բռնէ իրենց հոգին , խանգարելով իրենց բարոյական և հոգեւոր զգացողութիւնը :

Միւս կողմն են անոնք որ խաչին պատպամը ճշմարիտ աստուածային կեանքով մը ոգեւորուած կը համարին : Ասո՞վ կը ներշնչաւին . թոյլ կուտան որ իրենց տեսականը մայ ան ընդ միշտ . ու ամէն որ

իրենց կեանքին մէջ կը զգան նոր զօրութիւն մը , որ կը վերանորոգէ զիրենք , բարձրացնելով իրենց ճաշակները , և աղնուացնելով իրենց լողձերը : Այսպիսիներուն կեանքը իրականացումն է փրկութեան , անոնք ինքզինքնին շարունակ կը զգան աստուածային զօրութեան մը ազգեցութեան ներքեւ :

Եւ իրօք , ճշմարիտ իմաստուններ են այսպիսիները :

Մինչդեռ ըստ աշխարհի «իմաստուն» ները կորուստէ կորուստ կը գլորին օրէ օր , չգտնելով իրենց յոյսերուն իրականացումը նիւթեական նշաններու և մտաւոր իմաստասիրութեան փօրձարկութեանցը մէջ , անոնք , բռն իմաստունները , իրենք ինքնին կը լինին ապաչոյցները աստուածային իմաստութեան իրականութեան , իրենց վըբայ ու կեանքին մէջ զգալով և ցուցնելով անոր զօրութեան յայտնութիւնը :

Գանիրէ:

Թ. Ե. Գ.

Եթէ ԿԻՆՔ ՉԱՐՑԱՍՈՒԻՔ

Խաչը այնան զօրեղ պիտի
Զի բրե՛
Երէ վրան խաղուած ջրիւար
Խերի Տէրէ
Տէր աեամբ կրաւ ըլլալ
Խաչին Տէր,
Քրիստոնէայ հանճարին լոկ
Տանիսէր,
Խաչելուքեան մէջ ինն Յիսուս
Տէ մինակ ,
Կինն ալ լային մէկ խաղուե
Անին տակին տակի ,
Մին իր լուծը տարա խաչով ,
Մին ալ
Եւ ացունեալ : Լուծով լուծին
Մինակ ,
Կինէր տրին ողբերգութեան
Խենց վայլ ,
Արտասենով Տիրոց արին
Լուծուայ ,
Ազրը այնուն պիտի չըլլար
Գերիվէր ,
Երէ կինը ուն խաչին տակ
Չարտառւէր :

Պարէսն

Ասիմին էսամանեան